

ՀԱՅԻԿՍ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ

Օրական շարժումն երկրի.

Առաջին տպաւորութեամբ զոր գիտողի մը աչքը կ'ընդունի, երկիրս անշարժ կը տեսնուի, և բոլոր տիեզերը կը դառնան քասանը որս ժամուց մէջ արևելքէ արևմուտք երկրիս չորս դին։ Հազարաւոր տարի մարդկային ազգի պատմութեանը մէջ անշարժ համարուեցաւ երկիրս, բայց հիմա ամեն տեղ անարդել կը քարոզուի երկրիս շարժման վարդապետութիւնը. և այնպիսի ճշմարտութիւն մըն է որ և ոչ իսկ պէտք ունի ապացուցութեան, վասն զի բովանդակ աստեղաբաշխական զիտութեան հետեանք մըն է։

Քանի մը ժամ մտադրութեամբ գիշերն երկնից հաստատութիւնը նկատելով, որ և իցէ ռամիկ զիտող մըն ալ շուտով վերահասու կ'ըլլայ ճանճնալութէ աստեղք համեմատութեամբ իրարութէ և հաստատում՝ բլան, երկնագումտն իրը բոլոր մը ՚ի շարժման է։ Նայելով դէպ ՚ի զենիթ, այս է դէպ ՚ի այն կէտն որ ուղղակի մեր զիսուն վրայ է, կը տեսնենք որ համաստեղութիւն առ համաստեղութիւն կ'անցնին անոր անդին, ծագելով հորիզոնէն խոտորնակի մէկ կողմանէ, և յետ անցնելու զենիթին անդին, կ'իջնեն դէպ ՚ի հորիզոն նոյնպէս խոտորնակի միւս կողմանէ։ Սակայն աւելի մտադիր և երկարաձիգ զիտելով և բաղդատելով, որչափ որ աչքով կարելի է, այն այլ և այլ ուղղութիւնքն որ կ'առնուն յաջորդաբար նոյն առարկաներն, երկբայութիւն մը կը ծնանի, զոր իւրաքանչիւր հետզիետէ եկող զիտողութիւնք կը զօրացընեն. և է թէ երկնից կամարն ունի շարժում մը գանդաղ և միակերպ շրջաբերութեան տրամագծի մը չորս դին՝ իբրև առանցից, տանելով հետո իր վրայի առաջանակ, ու ի եզր, իբր մեծ սահման ունող կամանեզր. և հինք՝ որ ինչպէս կանխեցինք ըսելու, կը հաստատէին երկնագընտիւն այն շարժմանն իրականութիւնն, երևակայական զօրութիւն մը կը համարէին առաջին շարժուն, որ այս թաւալական զօրութիւնն ազդած

րական զիրքը կամ խոռվելու անոնց կարգաւորութիւնը։

Երբ զգայարանաց այս տարտամտը պաւորութիւնքն ՚ի ներքոյ ձգուին զիտողութեան ճշգրտագոյն հնարիցն, զոր աստեղաբաշխութիւնը կը մատակարարէ, կը տեսնենք որ երկնային այն ամեն երևոյթները, ծագումն ու մուտն աստեղաց, արևուն, լուսնին, անոնց շրջաբերութեան առերևոյթ շարժումն երբ կը բարձրանան, կ'անցնին և կը խոնարհին իրենց այլ և այլ բարձրակիտէն, այնպիսի գնտի մը կը պատշաճն՝ որ կը թաւալի միակերպ շարժմաբ այն տրամագծին չորս դին որ դէպ ՚ի բևեռ ուղղեալ է։

Ուատի երկիրս, ուր կը բնակինք, այս երևոյթներէն դատելով, կը կարծուի հաստատուն կեցած անհուն մեծութեամբ գոգեալ գնտի մը կեղրոնը։ Այս գոգեալ գնտոյն գոգաւոր մակերեսոյթն, որ ըստ այսմ շուրջ կը պատէ զերկրաւ, անեզր հեռաւորութեամբ՝ կը կարծուի թէ վրան բևեռած կը տանի այն ամեն աստղերն. այս գունտն որ բովանդակ արարչութիւնն իր վրայ կը կը, կ'երևայ մեզի թէ մեր երկրին չորս դին կը թաւալի։ Ամբողջ շրջաբերութիւն մը կը կատարէ քսանը չորս ժամուց մէջ, կամ աւելի ճշգութեամբ. 23 ժամուց, 56 վայրկենից, և 4.09 մանրերկրորդաց մէջ. բայց առ ժամն այս տարբերութեան պատճառն հարկ չէ յիշել։ Այսու թաւալմամբ կատարելապէս կը մեկնուին երկնային ամեն մարմոց ելիցն ու մտից այլ և այլ երևոյթները։

Մեր լեզուով՝ բովանդակ արարչութիւնն որ շուրջ կը պատէ զերկրաւ, հանդերձ երկրաւ, տիեզերք անուամբ կը կոչուի, երկու բառից ածանցմամբ, տի և եզր, իբր մեծ սահման ունող կամանեզր. և հինք՝ որ ինչպէս կանխեցինք ըսելու, կը հաստատէին երկնագընտիւն այն շարժմանն իրականութիւնն, երևակայական զօրութիւն մը կը համարէին առաջին շարժուն, որ այս թաւալական զօրութիւնն ազդած

ըլլայ հաստատութեան, որուն վրայ միշտ պահուեցաւ անկէ ետև։

Դիւրին է հասկընալն որ հաստատութեան այս օրական առերևոյթ շարժումն երկրիս չորս դին՝ կրնայ անտարբերաբար առաջ գալ այս երկու պատճառաց մէկէն։ կամ հաստատութեան այսպիսի իրական թաւալմանէ՝ քանարչորս ժամուց մէջ, և կամ երկրազնուիս թաւալմանէ նոյնչափ ժամանակի մէջ՝ այն տրամադին չորս դին, որ ուղղութիւնն է առանցից, որուն չորս դին հաստատութիւնը շրջաբերիլ կը կարծուի։ Զկայ բացարձակապէս ուրիշ կարելի ենթադրութիւն մը, բայց եթէ մէկն այս երկուքէն։ մէկուն ժխտումն հարկաւորապէս կ'առաջնորդէ միւսոյն ընդունելութեանը։ Բայց երկրիս թաւալումն առանցքի մը վրայ, որ բևեռներէն կ'անցնի, ի՞նչպէս կրնայ պատճառել հաստատութեան օրական առերևոյթ թաւալումն։

Ենթադրենք թէ երկիրս ըլլայ գունտ մը որ միօրինակաբար թաւալի իր առանցիցը վրայ՝ քսանրչորս ժամուց մէջ. անոր շուրջանակի տիեզերքն համեմատաբար կայուն է, և մարմինքն որով կը բաղկանայ՝ բնական տեսութեան անհասանելի հեռաւորութեամբք ըլլալով, երբ բևեռած կը տեսնուին երկնային անեղբ գնտի մակերեսութիւն վրայ, որուն կեղրոնը երկիրս կը դառնայ։ Այս թաւալումն երկրիս՝ կու տայ երկնադրն տին թաւալմանն երևոյթն հակառակ ուղղութեամբ, ինչպէս նաւակի մը յառաջատական շարժումն գետի մը վրայ՝ կու տայ ափանցն յետախաղաց շարժման երևոյթը, և որովհետև երկնից առերևոյթ շարժումն արևելքէ արևմուտքէ, ուստի երկրիս իրական թաւալումն ալ, որ այս երևոյթն առաջ կը բերէ, պէտք է ըլլայ արևմուտքէ արևելք։

Դիւրաւ կը հասկըցուի թէ թաւալման այս շարժումն որչափ լաւ կը բացատրէ երկնային առարկայից ծագման և մոլից երևոյթներն։ Երկրիս մակերեսութիւն ո՛ր և իցէ կիտի մը վրայ հաստատուած դիտող մը, անոր առանցիցը

չորս դին կը տարուի բոլորակ ընթացիւք քսանրչորս ժամուց մէջ, այնպէս որ երկնագնտին իւրաքանչիւր մասն յաջորդաբար իր տեսութեան առջևէն կ'անցնին։ Մինչդեռ դիտողն արևուն դէպ 'ի հակառակ կողմը կը տարուի, կը տեսնէ աստեղալից երկինքն երբ այն մեծ լուսաւորը լրեր թողեր է զայն։ Մինչդեռ ինքն աստիճանաբար կը դառնայ դէպ 'ի արև, անոր լոյսն հաստատութեան վրայ կը սկսի սփոփիլ. առաւտեան արշալոյսը կը ծագէ, և երկրագունտ շարունակելով դառնալու՝ նոյն իսկ այն մեծ լուսաւորն ընդ առաջ կ'ելլէ, և կը յայտնուին կարգաւ առաւտեան արշալուսոյն և արևուն ծագմանն ամեն երևոյթները։ Մինչ դիտողն հաստատութեան դէպ 'ի այն կողմն ուղղեալ է, ուրիշ նուազալոյս մարմիններն անկայտ կ'ըլլան, այս մեծ լուսաւորին յորդառատ պայծառութենէն, և կը յայտնուին օրուան ամեն երևոյթներն։ Երբ երկրագնտիս շարունակ թաւալմամբն դիտողը կը սկսի խոտորիլ արևուն ուղղութենէն, այս մեծ լուսաւորը կը խոնարհի և վերջապէս անկայտ կ'ըլլայ, առաջ բերելով երեկոյեան և արևմուտից ամեն երևոյթները։

Այսպիսի են ընդհանրապէս այն արդասկիքն որ անմեկին կ'ընկերեն դիտողի մը շարժմանն հետ, որ երկրիս մակերեսութիւն վրայ հաստատուած է, և անոր հետ շուրջ կը տարուի իրեն թաւալման շարժմամբն։ Հանդիսատես է գեղեցկաղարդ շրջատեսիլ պատկերի մը, որ իրեն աշացն առջև կը պարզուի անեղբ ընդարձակութեամբ։ Երկիրս՝ որ որ իրեն կայանքը կը կազմէ, նման շարժական դիտանոցի մը, առած կը տանի զինքը շուրջանակի, և յաջորդաբար կը յայտնէ իրեն չորս կողմն եղած գեղեցիկ տեսարանը։ Այս երևոյթները կը փոփոխին, դիտողը փոփոխելով իր գեղեցն այն շարժական կայանաց վրայ։ Կամ ուրիշ խօսքով, երբ դիտողն իր զիրքը փոխէ երկրիս վրայ, ինչպէս վերջը պիտի տեսնենք։

Տրամագիծն որուն չորս դին պէտք է

հարկաւորապէս ենթադրել որ կը դառնայ երկիրս, որպէս զի այս երևոյթները բացատրուին, այն է որ երկրիս բնեոներէն կ'անցնի և երկնից բնեոները կ'եղերի։ Մակարդակն որ երկրագընտիս կեղրոնէն անցնելով՝ առանցքն ուղիղ անկեամբ կը կտրէ և ինչուան երկինք կ'եղերի, հասարակածն է, որ երկնագունստն երկու կէս կը բաժնէ, հիշախային կիսագունդ և հարաւային կիսագունդ, որոնց խրաքանչիւրին գաղաթը կը գտնուի իր բնեոը։ Իսկ մակարդակին որ երկրագնտիս առանցքէն անցնելով՝ բնեոնէ բնեու կը ձգուին ուղիղ անկեամբք հասարակածին ուղէպ 'ի երկինք կ'եղերին, միջօրեականը են։

Ուրեմն ենթադրելով որ օրական այն ամեն առերևոյթ փոփոխութիւններն, որ կը տեսնենք հաստատութեան վրայ, արեւուն, լուսնին և աստեղաց ծագումն ու մուտքը, և անոնց փոփոխ երևոյթներն այլ և այլ լայնութեանց տակ, կրնան բացատրուիլ հաւասար ճշգութեամբ և ամբողջապէս, կամ համարելով թէ երկիրս անշարժ կեցած բոլոր տիեզերք կը դառնան արևելքէ արևմուտք քսան և չորս ժամուց մէջ առանցքի մը չորս դին, որ երկրիս բնեոներէն կ'անցնի, և կամ թէ ընդհակառակն տիեզերք անշարժ կեցած երկիրս կը դառնայ քսան և չորս ժամուց մէջ այն առանցք վրայ արևելքէ արևմուտք։ Միայն խնդիրը կը մնայ որոշել թէ այս երկու ենթադրութեանց ո՞րն աւելի հաւասական է։

Կայութիւնն ու բացարձակ անշարժութիւնն երկրիս առեալ հնոց իբր բնարանական ճշմարտութիւն, զոր և ոչ խնդրոյ տակ ձգելու թոյլ տրուած էր, որպէս զի կարենան բացատրել աստեղաց հաստատուն դիրքն իրարու համեմատութեամբ, երկնագունստն ամուր ու պնդակազմ բիւրեղեայ կամար մը ենթադրեցին, և բոլոր աստղերն անոր զոգաւորութեանը մէջ բնեռած է, որամագիծն, որ այս շրջաբերութեան առանցքն է, համարեցան ոչ թէ երեա-

կայական գիծ մը, այլ մեծ ամրապինդ գաւաղան մը, երկու ծայրերէն հաստատուած, նման լիսուան, և վիտրուվիոս այնպէս կը նկարագրէ զայն, իբր թէ տեսած ըլլայ և ճոխչը լսած։

Անուղղակի ապացոյցը բաւարարան երկրի։ — Առ այս առնունք ընտրանքը անուղղակի բազմաթիւ ապացոյցներէն հետեւապքն, որով կը հաստատուի երկրիս օրական թաւալումն իր առանցիցը վրայ։

Ա. Աստղերն ոչ թէ բնեռած են բիւրեղեայ կամարի մը վրայ, այլ աղատ ափուստած են միջոցին ընդարձակութեանը մէջ մէկմէկէ մեծամեծ հեռաւորութեամբ, իսկ երկրէս անհուն հեռաւորութեամբ։ Մենք երկնագունս անուամբկ'իմանանք տիեզերական մարմուց և միջոցներուն լրութիւնը, վասն զի մեր տեսութիւնն ամեն կողմն հաւասարապէս կը ձգուի, առանց հանդիպելու սահմանաց, նման ամեննեին շառաւիղաց անհուն գնտի մը. երկնագունս անունն երեսոյթ մը կը բացատրէ և ոչ թէ իրականութիւն մը, և անեղբ է, բայց ձեւը չենք գիտեր։ Արդ եթէ օրական շարժումն՝ աստեղաց ըլլայ, որ այսպէս այլ և այլ կերպով ցըրուած են միջոցին մէջ, և ոչ թէ երկրիս, այն ատեն որչափ աննման պիտի ըլլան մէկմէկէ աստեղաց յատուկ շարժմունքն։ Ոմանք դանդաղաբար պիտի շարժէին փոքրագոյն շրջանակներով, այլք երագաբար՝ մեծագոյն շրջանակներով, որովհետեւ աւելի կամ նուազմօտ կը գտնուին բնեռաց. նոյնպէս իրարմէ շատ տարբեր շրջանակներով պիտի շարժէին նաև այն աստղերն, որ երկնից այլ և այլ բարձրութեամբը կը գտնուին մի և նոյն զուգահեռական մակարդակին վրայ։ Երբ մի միայն հաստատուն կամար մը զանոնք ամենն ալ վրան առնու և շուրջ տանի, ինչպէս կարծեցին բազումք հիներէն, շարժմանց այս անհաւասարութիւնն հարկաւոր հետեւանք մը կ'ըլլար երկնից կազմութեանը. բայց հաստատուն կամարը չկայ, անոր համար խելայեղ անհաւա-

Նականութիւն մը կ'ըլլար եթէ աստեղք այսպիսի այլ և այլ շարժմամբք շարժէին, և միանգամայն այնպիսի համաձայն շարժմամբք, որպէս թէ մի և նոյն հաստատուն մարմնոյ մը այլ և այլ մասունքն ըլլային : « Ի՞նչ օրէնք պիտի կանոնէ անոնց շարժմունքը, կ'ըսէ դալիլէս, և ի՞նչ վախճանաւ, որ երկրէս նայելով անոնց՝ երևան թէ իբր մէկ կամարի վըրայ են » : Անհաւատալոյն զարմանքը տեղի կու տայ ճշմարտին դիւրին համոզմանն, եթէ օրական շարժումն երկրիս ընծայուելու ըլլայ : Երկրիս թաւալման շարժումը միայն առաջ կը բերէ իբր հարկաւոր արգամիք այնչափ այլ և այլ և անկանոն շարժմանց երևոյթն :

Բ. Եթէ առնունք աստեղալից գնտին անհուն անչափութիւնն ու բաղդատենք երկրիս գնտին անհուն փոքրիութեանն հետ, երկիրս և ոչ աւազի հատի մը չափ կը վերածուի, իսկ անոնց հեռաւորութիւնքը բացատրելու համար թըրւոց կարողութիւնը անդամ չբաւեր, և օգնական կ'առնուին հակայածե միութիւնք, որպէս զի գոնէ անոնց փոքրագոյն հեռաւորութիւնքը կարելի ըլլան բացատրուելու. երկրիս անշարժութեան ենթաղրութիւնը, և այսպիսի անըմ բրոնելի հեռաւորութեամբք անհամար աշխարհաց, որոնք կը լուսն միջոցին անհունութիւնն, օրական թաւալումն իբր քսան և չորս ժամուց մէջ այս աւագահատնիթոյն չորս դին, որ մեր երկիրս կը կազմէ, այնպէս անտեղի կ'ըլլայ որ ոչ միայն իբրև անհաւանական կը մերժուի, այլ իբրև այլանդակ անտեղութիւն մը և ոչ իսկ վայրկեան մըն ալ վրան կը մտածուի կամ կը խօսուի : Ո՞վ արգեօք կրնայ բանաւորագոյն և հաւատարմագոյն բան մը համարել թէ տիեզերքս է որ կը թաւալին, և ոչ թէ երկիրս, եթէ ոչ այն միայն որ աշտարակի մը ծայրն ելած քաղաքին ու շրջակայիցն աչք մը տալու համար, կ'ըսէ դալիլէս, ուղէ որ բոլոր այն երկիրն իր չորս դին դառնայ, որպէս զի ինքն աշխատութիւն չունենայ դրուիր զարձընելու : Այս աւագահատն ի՞նչ ար-

դեամբք ստացաւ եղական պատիւն որ բոլոր տիեզերք իր չորս դին պտղտին : Հանենք մտքէ որ արեն ու բոլոր աստեղք ուրիշ բանի համար չեն, բայց եթէ 'ի պաշտօն երկրիս կարգեալք են :

Գ. Երկրիս միջին շառաւիղն է 6,366 հազարամէզր, համարելով հասարակածին շրջապատը 40,000 հազարամէզրի : Արդ տարով երկրիս թաւալման շարժումն առանցիցը վրայ, հասարակածին կէտ մը կ'ընթանայ իբր չորս տասնորդ հազարամէզրի մէկ մանրերկրորդին մէջ թաւալման առանցից չորս դին : Այս երագութիւնը տարակոյսչկայ թէ շատ մեծ է . բայց թէ որ երկիրս շարժի, երկնագունտը պիտի շարժի, ուրիշ բացատրութիւն չկայ . հիմա տեսնենք թէ ի՞նչ երագութիւն պիտի առնուն այն ատենն երկրագնտին օրական շարժմամբն տիեզերաց մէջ սփուռած այլ և այլ մարմինքն :

Արեն երկրէս մեծ է 1,400,000 անգամ, և հեռու՛ իբր 23,000 անգամ երկրիս միջին շառաւիղը : Շրջապատք կը բաղդատուին իրարու հետ, ինչպէս իրենց շառաւիղներն : Արդ երկրիս անշարժութեան ենթաղրութեամբն, արելը պիտի ընթանայ շրջապատ մը 23,000 անգամ մեծագոյն քան զհասարակածին կէտքն, որ կը համապատասխանէ երագութեան մը 9,200 հազարամէզր մէկ մանրերկրորդին մէջ :

Լուսընթագն երկրէս մեծ է 1,400 անգամ, և հեռու՛ իբր հինգ անգամ քան զարեւ, հետևաբար հինգ անգամ աւելի երագ պիտի շարժի քան զարեւ . այս է իբր 46,000 հազարամէզր մէկ մանրերկրորդին մէջ :

Երևակն երկրէս մեծ է 700 անգամ, և հեռու՛ իբր ինն ու կէս անգամ քան զարեւ, հետևաբար ինն ու կէս անգամ աւելի երագ պիտի շարժի քան զարեւ . այս է իբր 88,000 հազարամէզր մէկ մանրերկրորդին մէջ :

Եւսակայն այս երագութիւնքս ոչինչ են համեմատութեամբ այն երագութեանն որ պէտք է տալ հաստատուն աստեղաց, որոնց մերձաւորագոյնն իբր

226 Հազար անգամ հեռու է երկրէս քան զարև, հարկաւորապէս պէտք է որ ընթանայ իբր 2,080 միլիոն հազարամէդր մէկ մանրերկրորդի մէջ։ Ուր թողունկը այն աստղերն որ երկու, տասն, հարիւր, հազար, . . . անգամ քան զայս հեռու են երկրէս, հետեաբար պէտք է որ երկու, տասն, հարիւր, հազար, . . . անգամ աւելի երագութիւն ունենան։ Կարելի է ըմբռնել որ տիեզերքս ենթակայ ըլլայ այսպիսի շարժման երկրիս նման ամենափոքրիկ հիւլէի մը չորս դին։

Դ. Աստեղաց օրական շարժումն ենթագրելով որ իրական ըլլայ, եթէ նրկասենք զայն ըստ մեքենաբանական տեսութեան, այսինքն է ըստ հարկաւոր պատճառական յարաբերութեանց շարժմանց և զօրութեանց, խելացնոր անտեղութիւն մը կ'ըլլայ։ Եւ իրաւի. ամեն աստղ միօրինակաբար կ'ընթանայ շրջապատն այնպիսի բոլորակի մը, որուն մակարդակն ուղղահայեաց է աշխարհիս առանցիցը. այն այլ և այլ բոլորակաց կեղրոնքն այս առանցից այլ և այլ կէտերն են, և ընդհանրապէս շատ հեռու կը գտնուին երկրէս։ Մեքենականութիւնը կը սովորեցունէ թէ մարմին մը շարժելու համար ընդ շրջապատ բոլորակի, պէտք է դէպ 'ի կեղրոն ձգուի շարունակ և յարակայ զօրութենէ մը, որուն մեծութիւնն որոշեալ համեմատութիւն մը ունի շարժմանն երագութեանն հետ և միանգամայն բոլորակին շառաւիղին հետ, ուստի բանաւոր է մտածել թէ աս անբաւ աստեղը այս կերպով չեն կրնար շարժիլ, մինչև որ զանոնք չկառավարէ շարունակ ձգողութիւն մը դէպ 'ի այն կէտերն։ Արդ փորձը կը ցուցընէ թէ զօրութիւնք միշտ նիւթէն կը ներգործեն, ինչպէս իրենց բնական կայանքէն։ անօրինակ է տալ զօրութիւն մը, որ ազգէ մարմնոյ մը վրայ այս ինչ ուղղութեամբ, և չներգործէ ուրիշ մարմնոյ մը՝ որ այն ուղղութեան վրայ գտնուի։ Ուրեմն աստղ մը չկրնար շարունակաբար ձգուիլ դէպ 'ի կեղրոնն այն պարունակին զոր ինքը

կ'ընթանայ, եթէ այս կեղրոնին վրայ չգտնուի անշարժ մարմին մը, յորմէ գորութիւնը ներգործէ։ Այսպէս ամեն աստեղաց շրջաբերութեան շարժմունքն ընդունելու համար, պէտք է որ աշխարհիս առանցիցն երկայնութեանը վրայ, այն շարժմանց այլ և այլ կեղրոններուն վրայ այլ և այլ մարմիններ ըլլան. բայց մենք հոն բան չենք տեսներ, առանցքն է երեակայական գիծ մը, իր իւրաքանչիւր կէտն է երկրաշափական էակ մը, բայց ըստ մեքենաբանական իմաստից չէակ մըն է ամեննեին առանց կարողութեան։

Եւ չնորհենք թէ առանցից աննիւթական կէտերը՝ շարժիչ զօրութիւններ կը ներգործեն նիւթական բաներու վըրայ, ինչպէս են աստեղք, և ասով ալ կարելի չէ բացատրել անոնց շարժումն որ այնչափ աւելի երագ է որչափ աստեղք աւելի հեռու են առանցքէն, ուր չհամարինք դարձեալ թէ այսպիսի զօրութիւնք կը ներգործեն մարմնոյ վրայ այնչափ աւելի սաստկութեամբ, որչափ մարմինք հեռու են այն զօրութեանց աղբիւրէն, ուր օրէնքն հակառակ է ամենայն փորձոյ։

Այս դիտողութիւնն ամեն հաւատք կը ջրէ թէ աստեղաց շրջաբերութիւնքն իրական ըլլան, և կը համոզէ զմեզ թէ պարզ երևոյթներ են երկրագնտիս թաւալական շարժմունքէն առաջ եկած։

Ե. Ծնդհակառակն մեքենականութիւնն ամեննեին անտեղի չգտներ երկրիս տրամադի մը վրայ շրջաբերութեան շարժումը։ Մանաւանդ իր օրինացն համեմատ է որ ազատ մարմին մը, որուն տպաւորուած ըլլայ այսպիսի շարժումն, անգործութեամբը պէտք է անայլայլակ պահէ զայն, այսինքն է միշտ մի և նոյն երագութեամբ. ուստի մեծապէս իրաւացի է որ երկրիս թաւալական շարժումն ըլլայ միօրինակ և չփոխուի ժամանակի փոփոխութեամբն։

Զ. Մոլորակներն՝ որ անլոյս մարմիններ են և երկրիս նման արևային դրութեան մասն, կը շրջաբերին իրենց առանցիցը վրայ միօրինակ շարժմամբ,

արևմտութեք արևելքը ուղղութեամբ, ոչ
շատ տարբեր ժամանակօք երկրաւոր
թաւալմանէ : Ուրեմն նոյնպիսի պայ-
մանօք տալ երկրիս ալ թաւալական
շարժումն ոչ է անտեղի երևոյթ մը . և
ինչ պատճառի համար ազատ պիտի ըլ-
լոյ երկիրս այս հասարակաց օրէնքէն :

Վերջապէս որ և իցէ կողմանէ ալ
բաղդատուին իրարու հետ երկրիս օրա-
կան շարժման երկու կարծիքը, կը տես-
նուի թէ երկրիս յասուկ շարժումը շատ
աւելի հաւանական է, քան թէ անշար-
ժութիւնը :

Ուղղակի ապացոյցք բարակման
երկրի : — Յետ այսափ բազմապատիկ
ապացոյցից Լարլաս գաղղիացի աստե-
ղաբաշը կ'ըսէր թէ երկրիս թաւալումն
առանցիցը վրայ բնական ճշմարտու-
թիւն մըն է, բայց կը յաւելուր թէ գե-
ղեցիկ է ունենալ նաև ուղղակի ապա-
ցոյցը այս երևութիս : Լարլասի փափա-
զը կատարուեցաւ . այնպիսի փորձեր
հնարուեցան և 'ի գործ զրուեցան որ
անշարժութեան կարծեաց վերջին հա-
րուածը տուին :

Ա. Աշտարակի մը բարձրէն վար ձը-
գուի ծանր մարմին մը : Եթէ երկիրս
շարժիր, պէտք է ծանր մարմինն ըն-
թանայ կապարաւոր թելին ուղղու-
թեամբն՝ աշտարակին կողիցը զուգա-
հեռական, և գետին ընկնի այնչափ հե-
ռու աշտարակէն, որչափ ասկէ հեռու
է կէտն ուսկից ընկաւ : Բայց եթէ եր-
կիրս թաւալի արևմտութեք արևելք, տա-
նելով հետն ամեն երկրաւոր մարմին-
ները, պէտք է որ այս շարժմանն երա-
գութիւնը մեծագոյն ըլլայ բարձրն ե-
ղող մարմնոց վրայ, քան թէ ցածն ե-
ղած մարմնոց վրայ, պատճառաւ որ ա-
նոնք մի և նոյն ժամանակը մեծագոյն
շրջան մը պիտի ընեն քան զատնք,
պէտք է աշտարակին ծայրը աւելի ե-
րագ շարժի քան թէ ստորոտը : Ուստի
աշտարակին բարձրէն ընկող մարմինը
վրան ապաւորուած ունենալով աշտա-
րակին ծայրի արևմութեք արևելք ու-
նեցած մեծագոյն երագութիւնը, չկը-
նար գաղաթնաձիգ ուղղութիւնը պա-

հել, այլ պէտք է շեղիլ անկէ քիչ մը
զէպ 'ի արևելք : Այս շեղումը զգալի
կրնայ ըլլալ, ուր մեծ ըլլայ անկման
բարձրութիւնը : Առաջին փորձն ըրաւ-
կուլիկմինի իստալացին Պոլոնիոյ աշտա-
րակին վրայ, ուրիշ շատերն ալ այլ և
այլ տեղուանք, և բոլորն ալ ստուգեցին
երկրիս շարժումն : Ամենէն վերջը Ռայխ
գերմանացին կրկնեց այս փորձերն
Ֆրայպէրկ՝ հանքի հորի մը մէջ, որ ուղ-
ղագիծ կ'իջնէր մինչեւ մէզը 158.5: Դէպ
'ի արևելք շեղմանց միջին զօրութիւնը
շատ փորձերով գտաւ մէզը 0.0283 .
Հաշուով պէտք էր այս շեղումն ըլլալ
մէզը 0.0276 . այսպիսի տարբերութիւն
մը շատ փոքր կը համարուի մտածելով
ծզիւ փորձելու դժուարութիւններն :

Բ. Ճարտար փորձ մը, որով երկրիս
օրական թաւալումն տեսանելի կ'ըլլայ,
մտածեց և 'ի գործ զրաւ գաղղիացին
Ֆուղոյ յամին 1854 և 1852 : Եւ այս
հնարքս հիմնեալ է այն սկզբան վրայ
թէ ճօճանակի մը ճօճման մակարդակին
ուղղութեանը վրայ ամենելին ազգեցու-
թիւն չըներ տեղափոխութեան որ և իցէ
շարժումն որ առնու անոր կախման
կէտն : Ուստի եթէ կախուի սենեկի մը
մէջ ճօճանակ մը և ճօճեցուի որմոց մէ-
կուն զուգահեռական մակարդակաւ բո-
լորածն սեղանի մը վրայ, ճօճման մա-
կարդակը միշտ զուգահեռական կը մնայ
նոյն որմոցն . բայց անդադար կը փոխուի
նկատմամբ անկեանն զոր կը ձեւացունէ
սեղանին շառաւիզին հետ որ առ ինքն
ուղղեալ է :

Արդ եթէ բեկուին մօտ կախուած ըլ-
լայ այսպիսի ճօճանակ մը, որուն կախ-
ման կէտն երկրաւոր առանցից վրայ
գտնուի, ու շրջաբեռ շրջանակն իրը
մակարդակ մտածուի, և սկսի ճօճիլ
բեկուն անցնող մակարդակաւ, այս
մակարդակն իրնախնական ուղղութեա-
նը զուգահեռական մնալով՝ մինչզեռ
երկրիս օրական թաւալմամբը բեկուին
չորս զին կը տարուի, փոփոխական ան-
կիւն մը կը ձեւացունէ այն ուղիղ գծին
հետ, որ իր զրաւած զըրէն կը ձուփ
դէպ 'ի բեկու : Այս մակարդակն յետ

տարուելու քառորդ մը շրջաբերութեան, 90 աստիճանաց անկիւն մը կը ձեացունէ գէպ՝ ի բևեռ ձգուած ուղիղ զծին հետ, և այսպէս հետզետէ : Վերջապէս կը կարծուի թէ բևեռին ուղղութիւնը շրջապատած ըլլայ ճօճանակին ճօճման մակարդակին չորս դին : Բևեռէն մեծագոյն հեռաւորութեանց վրայ ալ նոյն արգասիքն առաջ կու գան, բայց ճօճման մակարդակին և միջօրէականին մակարդակին ձեացուցած անկեան փոփոխութեան չափը տարրեր կ'ըլլայ միջօրէականին կորութեան արգասեաց պատճառաւ : Ուստի այս երևոյթն երկրիս օրական թաւալման ուղղակի արգասիք մը ըլլալով, ապացոյց մըն է այս շարժմանն էութեանը, որ զգալի կ'ըլլայ առանց ելելու գուրս երկրագնախ սահմաններէն :

Ասոնց նման ուրիշ բազմապատիկ ուղղակի փորձերով կ'ապացուցուի թէ երկիրս հաստատուն և անշարժ չէ, այլ թաւալական շարժումն ունի այն տրամագծին չորս դին որ իր բևեռներէն կ'անցնի, կատարելով ամրող շրջաբերութիւն մը մէկ աւուր մէջ :

Երկրիս այս շարժումն անզգալի է մեզի, վասն զի առանց ցնցման միօրինակ ու մի և նոյն ուղղութեամբ կը կատարուի, և թէ վրան եղած ամեն առարկաներն հետը մէկ տեղ կը գառնան, այնպէս որ միշտ կը տեսնենք զանոնք նոյն վերբերական դրից մէջ : Նոյնպիսի խարէութիւն կը զգացուի երբ սրբնթաց նաւ մը նստած ըլլանք, կը կարծենք թէ անշարժութեան մէջ ենք և թէ արտաքին առարկաները կը հեռանան հակառակ ուղղութեամբ նաւուն ընթացիցն : Այս խարէութիւնն աւելի կատարեալ կ'ըլլայ եթէ ամեննեին ցնցումն չզգացուի, և առաջուց չզիտուի թէ նաւն է որ կը շարժի :

Կը շարունակուի :

Աշխարհագրական երևելի գիշտեր .

Ամերիկա Գոլումպիոյ աշխարհին մէջ նոր ջրվէժ մը գտնուեր է, որուն համար կ'ըսեն թէ ըստ մեծութեան այն չափ կը գերազանցէ քան գնիակարայի սահմանները՝ որչափ անոնք ՚ի վեր են քան զուրիշ ամեն ջրվէժները :

Մնէք կամ լիւվիս ֆորք գետոյն հովիտը քնննելու համար նոր խրկուած անձինքներ երկու օրէ ՚ի վեր կը լսէին հեռուէն մէկ խոր և շարունակեալ շառաչ մը . ասոնք գէպ ՚ի ձայնը երթարակ՝ մաքերնին զրին որ պատճառը իմանան . ուստի առանց հանգիստ առնելու շարունակեցին ընթացքնին մինչև որ հետապքը ըստիւննին լեցուեցաւ : Իրաւացի զարմանքով մը տեսան ան ատեն լինէք գետոյն շեշտակի 198 ոտք բարձրութենէ անդունդի մէջ կյնալը, որ է ըսել՝ 58 ոտք բարձր քան գնիակարայի սահմանքը . իսկ ըստ մեծութեան դրեթէ հաւասար են իրարու : Զուրն միաձոյլ վար կը թափի հալած ապակւոյ պէս : Միով անկմանը գետն անդունդին յատակը համանելով, կը շարունակէ եռալով ընթացքը, մերթ սուր վազելով և մերթ սահմանք ձեւացընելով, այնպէս որ դեռ 700 ոտք ալ կը ցածնայ եօթը մղոն ճամբու միջոց :

Գալիֆոռնիոյ մէջ բուրդ մը գտեր են՝ ամենանման եղիպտոսի բուրգերուն, բայց համեմատութեամբ շատ աւելի մեծ . Երկրին հնագէտներն կարծեն որ տափագլուխ Փարաւոնի մը գերեզմանի համար շինուած ըլլայ . մէջը պարապ է :